

ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍԱՄԵԱՆ

(Ծար. տես Բազմավէպ 1980 էջ 840)

Բ.

Գրական ուսումնասիրութիւններ կատարելին առաջ Պարսամեան կը հրատարակէր իր «Այսինք տօնք» վերնագրով պատերազմի կենացին առնուած դրուազները։

Առաջին դրուազին նիւթն է «Գրադականեերծու նկարագրութիւնը. պատերազմի ամենէն վառ ատենը ինչ որ կը նաց երեւակայել թէ ի՞նչ կ'սլլայ գաղթականին վիճակը, այդ նկարուած է պարզ և իրական գոյներով։ Այսոնց են այդ գաղթականները, ճակատազբէն հայածուած թշուառները, որոնց, ինկած սար ու ձոր, վաս յոյսերով կ'երթան քաղաքակթութեան սաստաններուն դռները բախելու։

Իրականութիւնը հաւատարմութեամբ նկարագրելու է, առանց երեւակայութիւնը յոգնեցնելու, այս է վիպասանին կամ զրագէտին պարտաքը։ Պարսամեան կը նըկարագրէ, կամ լաւ եւ ըսկելով, կը պատմէ «Անօրի զինուորներու վիճակը. երեմն բոլորովին իրապաշտ կը մնայ ու մերթ երեւակայութեան կը դիմէ։ Պատկերը, իր զեղեցկութիւնը կը կորոնցնէ, նկարագրութիւնը իր հարազատ գոյները։ Ավակայն ինքն իր մէջ պարզութեամբ գրական սիրուն պատմուածք մըն է. արեւմուահայերուա մտցին մէջ այդ զրուազը կ'արթենցնէ պատերազմէն առաջ թուրք բանակին զինուորներուն խոճակի պատկերը, և ով որ գաղափար ունի այդ բանակին խեղճութեան վրայ, պիտի հասկնայ թէ Պարսամեան նըքան զեղեցիկ յատկութիւններ ունի հաւատարիմ մնալու զրականութեան պահանջած տեղական գոյներուն։ Անօթութիւնը նկարագրելու ատեն, Պարսամեան աշքը կը գոցէ, չ'ուզեր տեսնել, չ'ուզեր կարդալ այն անզուգական էջերը «Ալանպոյ ցի, ուր նկարուած անօթութեան պատկերը՝ ֆլուպէրի նման ոչ մէկը

կրցած է յաշողութեան դափնին ստանալ, իւ այս ալ ըսելու եմ, որ Պարսամեանէն չեմ պահանջեր և ոչ իսկ ֆլուպերին նկարագրութեան մանրանկարը, զի հարկ է զիտնալ որ՝ ֆլուպէր կը նըկարէ, իսկ Պարսամեան կը պատմէ։

Գրութիւն և զիւանազիտութիւն քեզի հետ կը խօսին, երբ կը կարդաս զրուազոյին «Եւրոպայի ներկայացուցիչները»։ Գրութեան ցոյրերը, անկեղծօրէն կու լան զիւանազիտութեան մեռելակառքին վրայ, իսկ խաղաղութեան զիմակաւոր պատգամաւրները, հեզնածպիտ կուիէն կ'երթան այն ճաղին, ուր արդարութիւնը սպաննուած է անոնց ձեռքով։

Մեկնութիւնն գուցէ անճիշտ չէ, թիչ մը այլարանական, բայց ով որ կարդայ Պարսամեանի այդ զրուազը, իմ մեկնութիւնն վիպագրին նկարագեղ պատմուածքին հաւատարիմ պիտի գտնէ։

Եւրոպայի ներկայացուցիչները ինչ գործ ունին Արեւելքի մէջ. անոնք այդ ատեն հոն զնացեր էին արձանագրելու ցաւերու, անկումներու, պարտութիւններու և յաղթութիւններու վայրկեանները։ Պարսամեան տեսէր ինչ պարզ բառերով կը հեզնէ։

«Դիրօները կը ծածանին հոն, բլրակին կուշտին, սակայն ասոնց չեն դրօշները անոնց, որոնց խաղաղութեան ու եղրայրութեան երգը կը շեփորեն։ Ասոնց զիւանազիտական աշխարհի, քաղաքական անհաջատ մրցակցութեան ներկայացուցիչներուն զրօշներն են, արիմով ներկւած...»։ Ասոնց հեա կան նաեւ զթութեան ցոյրերը, պարզամիտ ու միամիտ, և զերազոյն գաղափարներով կ'ուզեն զարման մ'ընել զիւանազէն ներկայացուցիչներուն ցարուցանդ ոճիլներուն։ «Ասոնց հրեշտակներ են, որոնց մահուան ճանկերէն

կը յափշտակեն մարդկային հոգիներ»։ Պարսիկնան կրնար ըսել կը ճնին, բայց չեն կրնար մահուան ճանկերէն յափշտակել դիւնազիտութեան գոհերը։

Ի՞նչ ճնաժամամ է որ կ'ապրի կռուի զացող զինուորը։ Եշիկ մը պիտի կարենանց զուշակել զայն՝ կարդալով Պարսամանի «Լև զիշերին» . . . » զրուազը Եւրոպացի զինուորը կը լսէ ճայրենիք ծայնը և մահուան ընդառաջ կ'ելլէ։ Արեւելցի զինուորը կը լսէ Ալլահին ճայնը, և մարդասպանութիւնը գերազոյն առաւելիութիւն։ Կը համարի Անոր բայլերը կ'առաջնորդէ մինարէէն վար թափուած ձայնը։ «Մէջ է Ալլահը, անհուն են իր շնորհները . . .» Ո՞ւր կ'երթան արեւելցի մարտիկները։ անոնց սիրայօժար մահը կը գիրաւորեն։ Հոս զրիչս Պարսամանին կը յանձնեմ։

«Ու կը բալեն . . . կը բալեն խաւարին մէջ, Անոնց սուրուականի նմանող ստուերները կը սահին իրարու ետուէ խորտակուած ու արիւնացամ մարմինները իրարու օգնութեան կը կարօտին, որովհետեւ վերըհին ու սիրտերէն հոսող արինը դիակի վերածեր է անոնց բովանդակ էութիւնը, որուն մէջ միակ զգացում մը կ'ապրի, հոգի մը կը բարախէւ, - Անոնցմէ ամէն մէկուն զերեզմանը ուր պիտի փորուի, ովք պիտի գտնուի աղօթաաց մը անոնց վերջին ու յափտենական հանգիստին համար . . . - Մէջ է Ալլահը, անհուն են իր շնորհները . . .»։

Կ'ուզէք փոքրիկ զաղափար մը առնել, թէ ինչ է պատկերը պարտուած երկիր մը, ուսկից խոյս կու տան յալթուած բանակները, հաւածուած բնակիչները. կարդացէք Պարսամանի «Անբակի . . . ամէն կողմ. . .» զրուազը և անկէ առաջ «Ճամբան երկայնքին» . . . լուսանկարի հաւասար ճշգրիտ պատկերները. Ահա նմոյշ մը այդ նկարազրութիւնն.

«Ճամբոն երկայնքին փոռուած են ահաւասիկ բազմաթիւ առարկաներ : Հոս զինուորական վրան մը կոտրած սիւներով, հոն պղինձ մը ծառուուած շրթներով.»

ասդին սայլի մը անիւր և անդին պարկերով ալիւր և բրինձ : Ցեղ մը զինուորի զինարկ մը կնգուողի ծածկուած, ուրիշ անկիւն մըն ալ կոշիկներ ու գուրպաներ։ — Ցեարանը չի վերթանար։ - Ալլահը բուն մէջ զիակներ որոնց նեխիլ սկսած են, զուփները բաց, մազերը ինուած և ճականնին կննուալից։ Հոս մահամերձ հիւանդ մը, ճամբոն եզրերը նեռուած, հոն անսուադ անօթի մը, որ խոտերուն վրայ կ'արածի . . .»։

Որամ Անտոնեան՝ Տէր Զօրի մեր զաղթականներուն նման աննման կացութիւնը աւելի սոսկալի ներկերով նկարած է։ Պարսամանի իր նկարին մէջ սոսկումը կը սահմանափակէ, իսկ Անտոնեան կ'ընդարձակէ աւելի բնական, աւելի իրական, ուր սոսկումը եղբ չունի, սահման չունի։

Ֆրասն-Բրուուական պատերազմի դըրուաներ կը գտնուին արձանազրուած էի ար Մորասանի նորավէտերուն մէջ։ Անոնց հետաւոր ուրուապատկերը կ'անդրադառն Պարսամանի «Ստուերներուն մէջ . . .» բայց առանց արծագանգ ըլլալու ֆրանսացի վարպետին զմայլելի զիւտերուն և արուեստագեց ոճին։

Զիերով մը այնքան բնական պիտի չյանդէր զերեւ «Կարանաորեներ» ինչպէս որ նկարազրած է Պարսամանը։ Աւետիս Ահարոնեան զբելով Յովէ։ Աւեգեանի «Գրական Դեմքեր» ուն վրայ, կը պահանձէր որ նմյշներ զրուած ըլլալու էին հոն իրացանչիւր հեղինակներէն։ Ասոր կարուերութիւնը յայտնած էի ես, որով իմ «Գրական Հայեր» հատորներուն մէջ Ա. Ահարոնեանի արզար պահանջեցն առաջ՝ կանիւր և կատարեր էի : Եւ զարձեալ ատոր հաւատարիմ մաւլով, կը շարունակեմ նոյնպէս առանց կարգ մը մզլուած զրչակներու պատզամներուն ուշ զարձնելու։ Գոցելով այս փակազիծը, ուշիւղով կարդանը Պարսամանի «Կարանաորեներ» հետազայ պատառիկը։

«Անջուղ խուցի մէջ, երկու փայտի մահականներու վրայ պառկած էին զոյդ մը վիրաւուներ։ Ասոնց ալ պատերազմի այն

բեկորներէն էին, զորս աշխարհի չորս անկիւնները ցրուած էր ահաւոր փոթորիկ մը : — Երբ թնդանօթներուն ու հրաժանակուն որուած դադրած էր, երբ արիւնափայլ սուփիններն իրենց պատեանին մէջ կը հանգչէին, երբ վերջապէս արիւնի զինովութիւնն վերջ ընդհանուր լքում մը կը տիրէր համայնական տիտաններուն վըրայ, հայրենիքի քաջերուն և թշնամիին վիրաւորներուն տեսակները կը փոխադրուէին մօտակայ հրւանդանոցները : — Երկու վիրաւորները թշնամիի բանակէն էին և սակայն խնայուած էր իրենց կեանցին : + Առաւոտէն մինչեւ իրիկուն զիտութեան ցոյր մը, համակ սեւերու մէջ պլուած, աշ թեին վրայ կրելով կարմիր խաչ մը, անհուն գորով և աղապատանց կը շըռայլէր վիրաւորներուն : Անոնց հետ կ'ապէտէր մենանէր, օրուան մէջ տասն անգամ : — Երբ օտար թշնամին վիրաւորնին վիրակափերը կը քայէր, հականնեխտական զեղերով լուալու համար զնդակի մը բացած խոշոր վէրը, նորէն կապելու համար զայն, իր հոգիէն ցափ ու տառապանքի վանկեր կ'արձակուէին, կու լար, կը չարչարուէր, իր անձին վրայ ճնշում կը բանեցնէր՝ հրւանդին ամենադոյզն վիշտ, ցաւ չպատճառելու համար : — Այսպէս կ'ապրէին անոնց օրեր ու շաբաթներ ցոյր եղոր պէս : — Վիրաւորը սականին արիւնի զինովութեան կարօտ ունէր : Խոստացած էր պատեազմի դաշտին մէջ բազմաթիւ զինուորներ սպաննել : Ուստի մ'ըրած էր իր ամենափելիին զերեզմանին վրայ, որուն հաւատարմօրէն ծառայելէն վերջ միայն կ'ուզէր մեռնիլ : — Առիւծը թակարդի մէջ ինկած էր հիմա : Քաղաքաւ կրթութեան ու մարդու բարոյագիրը ըստակապանութեան կատարելագործուած արհեստը սորվեցուցեր էին իրեն : Ինց մարդուած էր այդ օրուան համար : Զէ որ եթէ նոյնիս հարիւգաւորներու զւուխներ կտրէր, նորէն յանցաւոր մը չէր, նորէն ոճրագործ մը պիտի չյորջորջուէր....

Արիւնի զինովութիւնը, արիւնի խենաթիւնը իր մէջ հետզհետէ վրէժի թոյնին

կը փոխարկուէր : Ու յանկարծ օրին մէկը, բանական արարածը կը դառնար զաւանան մը, վատ մը... : Վիրաւորը բորենի, վազր կը դանաւար ու պահուած դաշոյնը շողացնելով՝ զթութիւն ըրոջ կոնակէն կը հարուածէր միշտ այն վայրկեանին՝ երբ զթութեան ըոյըը արցունքները աչքին, վիրաւոր սրտով, թշնամի բանակէն զըտուած վիրաւորին վիրակապերը կը հանգուածէր :

Անշուշտ ամէն ընթերցող զայս կարգալէն վերջը՝ առանց տատամսելու վիրաւոր զինուորին արարը, հրէշային ապերախտութիւն է բացազանչած : ասկայն ով որ թէ մը շատ կարգացած է «Հողիվերրամբուրին» կոչուած զգերը, և ով որ կարգացած է միք հայ թժիշկ Ամատունիի նոյնանուն վիրը, թէ իշ թէ շատ կրնայ հասկնալ՝ թէ ինչ հոգերանական զադունի չարութիւններ կան մարդուս խորունկը, որով զազանօրէն կուրացած, կը մոռնայ ամէն նուիրական սէր ու գուրգուրանց և կը դիմէ ոճրագործութեան :

Փ.

Պարսամեան իր այս և նամանաւանդ իր զրադատական զրութիւններով՝ կը մտնէ այն լորջ մտաւորականներու շարքին մէջ, որուն ըստարանց եղած զրական զափնին կը վերընծիւղին թիշ մը աւելի լըջութեամբ, և շատ աւելի զրական պաշարով : Խօսելով իր այս «Այրիւնի տօնք» վերնարով պատերազմական զրուազններուն վըրայ, յուսամ ընթերցողին կրցանց զաղափար մը տալ ափարի զրական և զրափիտական ձկոտումներուն մասին : կրկնուաթիւններէն վրիպած չէ, կրկնութիւնները միք հայ զրականութեան աւանդական ըընազրոշմն են : «Այրիւնի տօնք» ծայրէ ծայրէ կարգալէն վերջը տակաւին չես կրնար հասկնալ թէ այդ տրամեներու նիւթը միք ազգին զուլումի զրկանըներու շրջանէն է թէ ոչ, միայն ամէնէն վերջինը «Գիւրեղմանները» են որոշ կը յայտնեն, որ

Պարսամեան զանոնց զրած ատեն՝ իւկասպէս մըրտուած էր միջազգային աւազանին մէջ ։ Մ' եթ և ահաւոր կոտորածէն վերջ ան իր զրադատական ռւսումնասիրութեանց մէջ ցոյց տուաւ որ ինքը բարին ամենէն անարատ ըմբռնումովը կը սահմանափակուէր մեր հայ ազգին մտաւորական և ընկերական գեղեցկապաշտ ծիածանին մէջ։

Եաւ հին շրջաններուն չի պատկանիր ան, բայս տարի առաջ գեր նոր կը սկսէր զրել ։ Նոր զրական փորձեր էին այն զըրուազները որոնց ամփոփուած են, վերոյիշեալ «Արինի տօնը» վիպական երկին մէջ, Հին զրոյ մը չէ, նոր զրոյ մըն ալ չէ, բայց սակայն իր «Ա. Անարուեան»ի ուսումնասիրութեամբ շատ որոշ յայտնեց, թէ զրական մնձ պաշարով կը ճնշի հայ զրի և հայ մտքի շահակիրներէն մէկն ըլլալու։

Պիաֆ շարունակէ վիպագրական ճիւղը. այդ տարակուսեիք է ։ Ես կը ցանկայի որ «Բուսամատուրեան մայրում» տաղաչափուած քերթուածք նոյնինցն Պարսամեան ինքը ստորագրած ըլլար փոխանակ Աւկուսթ Թօն Քոյցիպուէջն թարգմանելու։ Սակայն ով մեր հին ու նոր զրոններէն կարող է այդպիսի հոյակապ զլուի գործոց քերթուածք մը ստորագրելու ։ Մ' վ մեր մէջ հեղինակութիւն ունի իր սրտին խորունկէն այդ իմաստասիրական շատրուանը ժայթքելու։

Ես ինչ որ զիտեցի Պարսամեան 1912 թուականէն սկսեալ զգալիօրէն կը ցացուի վիպական զրականութենէն, իր հրատարակելի երկերէն ամենէն վիրշին «Մեսնող զիոյին պատմուրինք» պիտի ըլլայ. իր հայրենի յիշատակներուն վիպական պատմւան մը պիտի հազցնէ արդեօք Ասոր հակառակ յայտնապէս կը խոստանայ որ կը սահմանափակուի զրադատական ասպարէջին մէջ ։ «Ա. Անարուեան»ին պէս ուսումնասիրած ու պատրաստած է

հատորներ, «Գ. Զօնրաց»ի, «Թիկատինցին»ի, «Ալբա. Յարուրինեան»ի վրայ, և «Գրական ասուեղատոն» վերնազով ու սումնասիրութիւնը հին և նոր զրական դէմքերու վրայ Ա. և Բ. շարքերը; — Այդ ուսումնասիրութիւնները արդէն քիչ շատ ժանօթ են, անոնցմէ մաս մաս հրատարակուած են «Յասաչ» և «Հայրենիք» թիրթերուն մէջ. անոնց կմիլ ծակէի ոճով պատրաստուած են. ինչ որ այնքան օգտակար չեն հայ ընթերցողին և ուսանողին համար, բանի որ մեր հեղինակներուն երկասիրութիւնները ծանօթ չեն հասարակութեամբ հարաբեկան, հարկ է Անաթուլ Ֆրանսի, Կամ Ժիւլ Լըմէթըի և Կամ աւելի լա Սէնթ-Շէօվի պատմական, մեկնարանող և վերուժող տին հետեւիլ։

Ինչպէս վերը յիշած եմ, Պարսամեան քաջածանօթ է իր ուսումնասիրած նիւթին, ծանօթ է նոյնպէս միջազգային զրականութեան, որով զիւրաւ զինայ բաղդատառ. կան ցննութեանց ենթարկել հեղինակները. այդ շատ կարեւոր է, և որուն սակայն մեր նոր ցննադաները կարեւորութիւն չեն տար։

Ես ուրախ եմ ըսելու որ Պարսամեան իր բեղմնաւոր զրչովը, ապազային կը խոստանայ ալ աւելի օգտակար ըլլալու մեր աղբատ զրականութեան, ան դեռ առիթ պիտի տայ իր վրան զրելու, և ցննադաներու շարբին մէջ իր յատուկ տեղը զրաւելու. Անկողմնակալութիւնը որ ցննադատին բարոյական սուազնութիւնն է, անով արդէն Պարսամեան օժտուած է. սակայն ատէկ շատ հարկ է որ արտաքին աշխարհէն չազդուի, և իր «Աստղատուն»էն ներս առնէ այլ մոռցուած աստղերը որոնց հաւասար կամ աւելի արժանից մը ունեցած են ցան կարգ մը ծանօթ և անծանօթ հին ու նոր մարած ու վառուած աստղերը։

Հ. Ա. Եւստիւն